

# ՅՈՎՀԱՆՆԵՍ ՔՀՅ. ՄԿՐԵԱՆԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ ԱՌ Հ. ՂԵՒՈՆԴ ԱԼԻՇԱՆ

Յովհաննէս Աւագ Քահանայ Մկրեան, ապրած 1831-1909ին,  
Պոլսոյ ազգային պատմութեան մէջ ունեցած է ուրոյն տեղը, յատկա-  
պէս իր մտային կարողութիւններուն եւ վարած պաշտօնին համար:  
Ներսէս Պատրիարք Վարժապետեանի պատրիարքութենէն առաջ՝ վա-  
րած է Պատրիարքական փոխանորդի պաշտօնը, ինչպէս նաեւ ըլլա-  
լով սիրող գրի ու գրականութեան, ունի հրատարակութիւններ եւ  
յօդուածներ, «Մասիս» եւ «Արեւելք» լրագիրներուն մէջ:

Ալիշանի հետ իր յարաբերութիւնը սկսած է 1-13 Դեկտեմբեր 1881  
թուակիր նամակով: Ալիշան նախորդ ամսուն ներսէս Պտք. Վարժա-  
պետեանի նույիրած էր «Նիրակ» մը, փոխարէն ինդրելով Պատրիարքա-  
րանի Ձեռագիրներուն Ցիշտատակարանները եւ Պոլսոյ ու գաւառներուն  
Վիճակագրութիւնը: Պատրիարք Հայրը խոստացած էր կատարել Ալի-  
շանի ինդիրքը՝ գրելով. «Յանձնեմ Մկրեան Տէր Յովհաննէս Աւագ  
քահանայի՝ ընդօրինակելով առաքել առ Գերապատութեանդ»:

Ալիշանի եւ Պոլսոյ Պատրիարքարանի միջեւ ստեղծուելով ջերմիկ  
մթնոլորտ, Պատրիարք Հայրը, Անգլիացի քահանայէ մը, Քուրթիս  
անունով, - որ Սերովքէ Ալիշանի համաձայն հմուտ անձնաւորութիւն  
մըն է, - կը ստանայ իտալիոյ Ռավեննա քաղաքին մէջ գտնուող է:  
դարու հայկական տապանագիր մը, Տէր Մկրտեանի ձեռքով կը դիմէ  
Ալիշանի, լուսաբանութիւն մը ընդունելու համար:

Այս առիթով է որ Տէր Յովհաննէս Մկրեան կը գրէ իր անդրանիկ  
նամակը Ալիշանի, իբր ծանօթ անձի եւ վաղեմի բարեկամի. «Ձեր  
իմաստուն հանճարը եւ հայրենանուէր երկասիրութիւնք ի վաղուց քաջ  
իսկ ծանօթ լինելով բոլոր Հայաստան աշխարհի բանասէր որդւոց,  
բազմաց սրտերուն մէջ սիրագրաւ տեղ մը ունիք՝ արժանի հիացման եւ  
սքանչացման: Ի սոցանէ մին դաւանելով եւ ես զիմս նուաստութիւն,  
կու գամ այս առաջին անգամ բաղինել հայրենասիրիդ միայնարանի  
դրունքը...»: Մկրեան վստահութիւնն ու համոզումն ունի թէ Ալիշան

«Հայրենեաց վերաբերեալ այսպիսի քաղցր Յիշատակներու մէջ մուտ եւ ել ունէլ, խառնել, փնտրել, որոնել, խիլ արկանել եւ հետազօտել եւ քրքրել՝ նոյնչափ եւ աւելի քաղցր են Ձեր Հայրենասէր սրտին»

Ալիշան 23 Դեկտեմբեր 1881 թուակիր նամակով շուտով կը պատասխանէ, տալով ընդարձակ տեղեկութիւն՝ 638-639 տարիներուն Ռավեննա թաղուած հսահակ հայորդիին, իտալիոյ փոխարքային մասին, որ երեք վեցամեակներ պաշտօնավարած է նոյն քաղաքին մէջ։ Կուտայ նաեւ նկարագրութիւնը անոր գերեզմանին վրայ գտնուած խորհրդանիշներուն, ինչպէս նաեւ անունները յաջորդ հայազգի փոխարքաներուն։

Ալիշանի գրած պատասխանը լիով կը գոհացնէ ներսէս Պտք. Վարժապետեանը, «Որ յոյժ ախորժանօք կարդալով՝ հաճութիւն տուաւ հրատարակել զայն, իբրեւ մասն մի պատմութեան Ազգիս. եւ ես, - կը գրէ Տէր Մկրեան, - յանձնեցի «Մասիս» լրագրին մի նամակաւ, ի զօսսանս բանասիրաց, Ձեր գրութեան պատմական մասը միայն զնելով։ Այս իմ նամակ հրատարակեցաւ «Մասիս»ի մէջ, ի 26 Դեկտեմբերի, թիւ 3077, ընդ որ բազումք գոհ եղեն եւ շնորհակալ Ձեր Գերապատութենէն»։

Բնակնաբար Ալիշանի համար կարեւորը՝ իր հրատարակելի հատորներուն համար նիւթ հաւաքելն էր, եւ այս նպատակով է որ հաղորդակցութեան մէջ կը մտնէր ազգայիններու հետ, խնդրելով անոնց օժանդակութիւնը։ Ներսէս Պատրիարք կը խոստանայ տալ Ալիշանի փափաքած Վիճակագրութիւնները, ինչ որ Տէր Մկրեան հինգ մեծ տետրակներու մէջ ընդօրինակելով՝ կը դրէք Ալիշանի, պղսաբնակ Մերովէ Ալիշանի, Հ. Ղեւոնդի եղբօր ձեռքով։ Յաջորդաբար Ալիշան կը խնդրէ ունենալ Պոլսոյ Պատրիարքարանի Ձեռագիրներուն Յիշատակարանները, որոնք նոյնպէս կը տրուին, մինչեւ որ կը պատահի անհաճոյ միջադէպ մը։

Սերովիք Ալիշան 19 Յունուար 1882ին կը գրէ Ալիշանի. «Յիշատակարանաց Ձեռագրաց համար Մկրեան խոստացաւ, եւ հոս Ղալադիոյ Լուսաւորիչ եկեղեցւոյ Մատենադարանին մէջ բաւական գրչագիր ժողված են եւ հետզհետէ ժողովին։ Նորայր գրապետ է կարգեալ։ Խոստացաւ որ Վ. Հ. Գրիգորիս (Մէրձանեան) պիտի տեսնէի, իրեն հետ խօսելու, այն Յիշատակարանները օրինակելու համար։ Յուսամ որ հիմակ Պատրիարքին հետ եւս լաւ յարաբերութեամբդ, նոյն իսկ եթէ Ձեռագիր քննել հարկ ըլլայ, եղբօրս ինչ չեն մերժեր, իրենց սիրելի անձ լինելովի»։

Այսքան բարի տրամադրութեամբ լեցուն, կ'որոշուի որ Ձեռագիրներու Յիշատակարաններու ընդօրինակութիւնը կատարէ Միիթարեան Միաբան Հ. Գրիգորիս Մէրձանեան։ Սերովիք 2 Յունիս 1882ին կը գրէ իր եղբօր՝ Տէր Մկրեանի բարի տրամադրութիւններուն մասին. «Յաւօք

սրտի ասաց պատուական երէցն, որ եթէ հինգ վեց տարի առաջ ըլ-լար ընդ եղբօրդ իւր յարաբերութիւնքը, եւ ինք այն ժամանակի աշխուժութեամբ՝ ո՞րչափ կարէր օգտակար լինել հարազատիդ յայսպիսիս»:

Այս տողերը գրուելէն քանի մը օր ետք, կ'անդրադարձուի որ ընդօրինակուած Ձեռագիրներէն Յիշատակարանի թուղթ մը պակսածէ: Այս դէպքը Տէր Մկրեան կը հաղորդէ Ալիշանի, 15 Յունիս 1882ին գրելով. «Ձեռագրաց Յիշատակարանաց մասին, արդարեւ տհաճութիւն կամ դժուարութիւն պատահած է, եւ ես հետաքրքիր եղայ իմանալ զայն: Ընդօրինակողն միայնակ թողուեր է ի Մատենադարանին եւ սկսեր է օրինակել, եւ երբ բուն Տեսուչ Մատենադարանին եկել է, տեսել է որ Յիշատակարանին մի թուղթը կտրուած է զմելիով. ինչպէս եւ ե՛ս իսկ տեսի: Նոյն Ձեռագրին պարունակութեան համար շինուած ցուցակը կ'ըսէ, թէ պարունակութիւն մատենիս ամբողջ է. վասն որոյ եւ զարմանալի կը թուի ամէն տեսողաց՝ երբ կը տեսնեն մազաղաթի մի թերթը յապաւեալ: Բայց ինձ համար անստորդ է թէ ո՞վ ժպրհած է նոյն Յիշատակարանին մի թերթն կտրել եւ առնու տանիլ, յորմէ թերեւս բան մի չի հասկցուի: Այժմ մեր կարգաւորութիւն ըրինք, որ բոլոր Ձեռագրաց Յիշատակարաններն ամբողջովին հաւաքելով տպագրել տամք. եթէ յաջողիմք՝ Ձեզ եւս կ'ուղարկեմ մի քանի օրինակ»:

Այս կերպով գործը կը մնայ կիսատ, եւ Հ. Գրիգորիսի մասին կը ստեղծուին տարակոյսներ, քանի իր ներկայութեան կը կարծուի կատարուած ըլլալ այդ անհաճոյ դէպքը:

Բայց ահա Ալիշան Վենեստիկէն կը հասնի օգնութեան, պաշտպանելով իր միաբանակից եղբօր, Հ. Գրիգորիսի պատիւը, պարզելով թէ մազաղաթին պոկումը ոչ թէ նոր՝ այլ հարիւր տարի առաջ կատարուած եղելութիւն մըն է, քանի ինքը արդէն իսկ անցեալին ունեցած է այդ Յիշատակարանը, թերի ճիշտ այն տեղէն՝ ուսկից կը կարծուի թէ կտրուած է մազաղաթը: Հ. Ալիշան, միիթարելու համար Հ. Գրիգորիսը, 24 Յուլիսին կը գրէ. «Յառաքեալ Յիշատակարանսդ՝ գոյին ինչ պիտանիք, այլ արդէն ունէի զայն ամենայն...: Ունէի արդէն եւ զօրինակ Յիշատակարանի հին Աւետարանին, զորոյ չեն թողեալ քեզ զվախճան աւարտել. կարծեմ թէ ինձիճեան Հայր մեր (Ղուկաս), որ յիշէ զԱւետարանն զայն, բերեալ է եւ զօրինակ Յիշատակարանին, եւ յայն ժամանակէ հետէ պակասէր թուղթն ի մէջ Յիշատակարանին: Յեռանդն (22 Յուլիսի) գրեցի առ Մկրեան Աւագ քահանայ..., այլ ի գրելս ոչ յիշէի թէ ունիմ ես զայնը օրինակ, որպէս ասացի, այլ երէկ անդրադարձայ ի քննելս զծրարդ. վասն որոյ խորհիմ վաղիւ առնել յաւելուած, եւ ի ձեռն եղբօր իմոյ (Սերովքէի) զգուշացուցանել նմին Մկրեան քահանայի զիրացդ, զի գիտասցեն թէ ոչ նոր, այլ թերեւս դարաւ յառաջ կտրեալ էր կտրեալն»:

Սերովիք Ալիշան Յ Մարտ 1882 թուակիր նամակով կ'իմացնէ եղբօր թէ «ինքն ալ (իմա' Մկրտեան) սիրական անդրանիկ որդի մը կորոյս մօտ օրերս, Կարապետ անուամբ . ի գրելդ եթէ պատշաճ դատիս՝ կարես կարելզիլ»: Ալիշան այս տողերը կարդացած օրն իսկ, 11 Մարտ 1882ին, կը գրէ ցաւակցական նամակ մը, զրկելով միաժամանակ «իմացք ի չարչարանս Քրիստոսի» ստուար հատորը, թարգմանուած իրմէ, միխթարելով սգաւորը: Չունինք Ալիշանի գրած նամակին պատճէնը, սակայն Տէր Մկրեանի պատասխանէն կը տեսնենք՝ թէ Ալիշան յաջողած է միխթարել որդեկորոյս հօր մը սիրտը. «Միխթարիչ հանդիսացայք ա'յնպիսի հոգեշունչ բարբառով՝ որ անհնարին է ապարդիւն մնալ, մանաւանդ ի սիրտ հաւատացելոց Անմահութեան: Շա'տ իսկ էին Զեր համառօտ բանք ի միխթարութիւն՝ քան զամենայն մատեանս առնոյն վերաբերեալս. բայց Դուք յաւելիք ինձ զ'իմաց' խորհրդոյ եւ գորովելոյ չարչարանացն Քրիստոսի փրկչին մերոյ ներշնչել յիս, որ արդարեւ ըստ Աւետարանին ճշմարտութեան՝ մատեան ոսկեղնիկ է սփոփանաց մահկանացուացս, անմահութեամբն Յիսուսի ի նոյն անմահութիւն հրաւիրելոցս»:

Երկու տարի ետք, 1884ին, երբ Տէր Մկրեան գարձեալ առիթ կ'ունենայ գրելու Ալիշանի, կը յիշէ այն միխթարութիւնը՝ որ ընդունած է իրմէ. «Հա'յր Վարդապետ, ի բազմազան փորձութիւնս իմ՝ Դուք առողնթեր իմ կայք միխթարիչ եւ սփոփիչ, Զերով այնքան ստառուչ գորութեամբք, յորում ընդ ցաւոց իմոց եւ վշտաց գտանեմ եւ զաղէտս Ազգիս առաւելեալ յոյժ յոյժ, եւ զնշնարս նշմարաց փառաց նորին՝ որ որչափ սակաւաթիւք՝ ա'յնչափ մերձաւորագոյնք անդորրութեան հոգւոյ եւ միխթարութեան»:

Տէր Մկրեանի հիացումը Ալիշանի նկատմամբ՝ կը յայտնուի նաեւ գրած նամակներուն վերեւ գործածած տիտղոսներով, ուր կը կարդանք. «Գերաշնորհ Հայր Ղեւոնդ... Պարծանք Միխթարեան Միաբանութեանց», «Պարծանք Հայոց եւ Ուխտի Միխթարեանց», «Հայրենասէր եւ բազմարդիւն Քերթող Հայաստանեայց», «Բազմահմուտ Վարդապետ», «Հայրենասէր Վարդապետ», «Բազմարդիւն Հայրենասէր Վարդապետ»: Մանաւանդ թէ, Մկրեան կը խոստովանի թէ «Նմանեցուցեալ եմ զՁեզ եւ զուգակշռեալ ընդ Սոփեստես Սարկաւագին մերոյ»:

Հիացումը գագաթնակէտին կը հասնի՝ երբ Տէր Յովհաննէս Մը կրեան կը ստանայ Ալիշանի «Սիսուան»ը, արդիւնք «Հոգեհանձար եւ լուսաբուզիս մատանցդ» եւ կը բացագանչէ. «Կեցցե՛ս, յաւիտեան կեցցե՛ս, մեծդ Հայրենասէր», խոստովանելով թէ «Ընթերցայ եւ ընթեռնում զբազմավաստակ Սիսուանն եւ զմայլիմ հոգեզուարձ խնդութեամբ եւ արտասուախառն զգացմամբ...»:

Նոյն տարիներուն, երբ Պոլսոյ մէջ գեռ զօրաւոր էր կրօնական եւ համայնքային զանազանութիւնը, այնպէս կը թուի որ Տէր Մկրեան ալ

ենթակայ հոսանքին, կը պաշտպանէր ազգային իրաւունքները, չուղելով ա'յլ հոսանքներու միջամտութիւնը Հայաստանեաց Եկեղեցիէն ներս: Կը պատմուի Պոլսոյ «Արեւելք» լրագրին մէջ, թէ Տէր Մկրեան կը գտնուի երկայրի սուրբ դիմաց, երբ «Հրազդան» անունով յօդուածագիրը կը մօտենայ իրեն. «Այդ դէմքին վրայ, որ այնքան քիչ կը ժպտի, ուրախութեան արտաքոյ կարգի փայլ մը կար, այլայլմէ եղած էր: Առանց սանդուղներէն վեր ելնելու, աթոռի մը վրայ նստած, խորասուզեալ էր ստուար հատորի մը ընթերցման մէջ, եւ երբ կը դարձնէր թերթերը՝ կարծես տենդահար էր. ճեռքի հատորը շատ աւելի ստուար երեւցաւ ինձ քան Աստուածաշունչն:

- Այսքան անհամբե՞ր էք որ վեր իսկ չէք կարող ելնել եւ սանդուղներու ներքեւ կը կարդաք. ներելի՞ է տեղեկանալ թէ ի՞նչ է այդ մեծ գիրքը.

- Ա'խ, սքանչելի, հրաշալի, աննման բան է:

- Բայց ի՞նչ է.

- Սիսուանն է....:

- Է'հ, Տէր Հայր, եթէ չ. Նեւոնդ Ալիշան Պոլիս գայ եւ ուզէ Հայոց Պատմութեան եւ աշխարհագրութեան դասախոսութիւն ընել մեր դպրոցներէն միոյն մէջ, պիտի վրնտէք զինքը, այնպէս չէ՞...» («Արեւելք», Պոլիս, 14 Դեկտեմբեր 1885):

Յովհաննէս Քհ. Մկրեան, պաշտողը Ալիշանին, որու նույիրած է ժի. դարու ճեռագիր մատեան մը, երբ կը լսէ թէ Ալիշան կը պատրաստուի հրապարակ հանել «Այրարատ»ը, անձամբ հետամուս կ'ըլլայ գտնելու բաժնորդներ, «ի խրախոյս մեծաջան աշխատութեանդ»:

Տէր Մկրեան, 12-24 Մայիս 1889 թուակիր նամակով, որ վերջինն է մեր ունեցած նամակներուն, անդամ մը եւս կը թափէ Ալիշանի դիմաց իր հիացումի եւ սքանչացումի զգացումնեղը՝ գրելով. «Այլ ո'չ երբեք լոեաց թրթոռուն, եռանդուն գրիչ Ձեր՝ խօսիլ զՀայրենեաց, եւ ամենայն սիրտք Հայորերոյ թնդան եւ զուարթանան բազմաշխատ վաստակօքդ ի հողս, ի ջուրս եւ ի գետս, յանդս եւ յանդաստանս, ի լերինս եւ ի փապարս հնութեանց Շիրակայ, Սիսուանայ եւ Այրարատայ, որոյ քաղցրահնչիւն զեփիւո ձայնին, ի նորում լսելի լինի ի խորոց այտի Հանդրին անդնդոց՝ մինչ ցկատար հրաշափառ, ամպածրար, երկնաբերձն Մասեաց: Օրհնեա'լ լիցին վաստակք Ձեր եւ երկունք, եւ ի բազում ամս զօրացին բազուկք Ձեր եւ մատունք...»:

## Հ. ՍԱՀԱԿ ՃԵՄՃԵՄԵԱՆ

## 1

Գերաշնորհ Հայր Պետքի Վարդապետ Մ. Ալիշանեան  
Պարծանք Միաբանութեան Միջիթարեանց  
ի Վենետիկ

**Հայրենասէր Տէր**

Թէպէտ չունիմ Ձեզ հետ անձնական տեսութիւն, եւ այս թղթոց առաջինն է զոր կը համարձակիմ ուղղել Ձեզ առանց իրիք ծանօթութեան, սակայն Ձեր, իմաստուն հանճարը եւ հայրենանուէր երկասիրովիւնք ի վաղուց քաջ իսկ ծանօթ լինելով բոլոր Հայաստան աշխարհի բանասէր որդոց, բազմաց սրտերուն մէջ սիրագրաւ տեղ մը ունիք՝ արժանի հիացման եւ սքանչացման:

Ի սոցանէ մին դաւանելով եւ ես զիմս նուաստութիւն, կու գամ այս առաջին անգամ բաղիսել հայրենասիրիդ միայնարանի դրունքը, յորմէ բազմիցս ճաճանչափայլ ծաւալած են մեր Մայր Հայաստանի բոլոր ծակ ու ծուկերուն եւ խորագոյն խորչերուն, եւ ամբարտակաց եւ փլատակաց, եւ հողերուն ու քարերուն, եւ գերեզմանաց եւ խաչքարերուն վերայ՝ Ձեր նոր ստեղծագործութեան նորագոյն լոյսերն, եւ ի հանդէս աչաց եւ մտաց հանած են մեր Հայրենեաց համբուրելի Յուշկիներն, եւ շատակսկիծ Շիրակայ եւ նորա շահաստանի ըզմայլելի տեսարաններն: Կու գամ, ո՞չ եթէ խոռվել ու խանգարել Ձեր ազգանուէր աշխատասիրութիւնքն, այլ ընդ անկեղծ չնորհաւկաց վասն ամենայնի եւ յաղագս ամենեցուն Ձեր նուիրական գործոց, հրաւիրել Ձեր կորովարիք ակնարկութիւնը ազգային հին յիշատակի մի վերայ, որ թերեւս մեզ նոր, իսկ Ձեզ արդէն ծանօթեղած լինի:

Ի Կ. Պօլիս բնակեալ անգիացի պատուարժան քահանայ մի<sup>1</sup>, մօտ օրերս մեր Ամենապատիւ Պատրիարքին, Ազգասէր Տ. Ներսէս Արքեպիսկոպոսին, նուիրել էր տապանագրոյ մի օրինակ, որ կը գտնուի եղեր Ռավեննայի Ս. Վիդալ եկեղեցու քակին մէջ, եւ կը վերաբերի իսահակ անուն հայ հրամանատարի մի, Արեւելից եւ Արեւմտից բանակին, որ անվթար պահեր է զշոռմ եւ զԱրեւմուսո, երեք անգամ վեց տարիներ փոխանորդելով վեհապետաց եւ ղաշնակից լինելով արքայից: Սա մեծ զարդ է եղեր համայն Հայաստանի, եւ Հայոց մի հոյակապ սերնդէ սերեալ, որ փառօք վախճանելով՝ Քրիստոսի իբր 641 (վեց հարիւր քառասուն եւ մի) թուին, անմիսիթար թողել է զիւր լժակիցն, համեստուէհին Յուշան, որ իբր զգաստ տատրակ կը հեծէ եղեր յիւր ամուսնէն զրկուելուն վերայ:

1. Անգլիացի երէցին անունն է Քրիստո (տե՛ս ստորեւ ծանօթ. թիւ 3):

Այսպիսի սրտատրով յիշատակ մի, որ փառք է հայութեան, չեմք գիտեր թէ ո՞չափ անծանօթ մնացած է մեր հնախոյզ հայրենասիրաց, եւ չհաւատամք իսկ թէ եւ ի Զէնջ զանխուլ մնացեալ իցէ. վասն որոյ ըստ հրամանի եւ ողջունիւ սիրոյ Նորին Սրբազնութեան Պատրիարք Հօր՝ հաղորդելով Ձեզ զնոյնագիր գաղղիերէն օրինակն տապանագրին, կ'աղաչեմք որ բարեհաճիք մանրամասն տեղեկութիւն տալ մեզ, թէ ստուգապէս կա՞յ մի այսպիսի տապանագիր Ծավեննայի մէջ, եւ հայագին Խսահակ եւ իւր տիկինն Շուշան, գոնէ օտարազգի պատմչաց մէջ ծանօթ անունե՞ր են, եւն., եւն.:

Վստահութեամբ գիտելով որ Հայրենեաց վերաբերեալ այսպիսի քաղցր յիշատակներու մէջ մուտ եւ ել ունել, խառնել, փնտրել, որոնել, խիլ արկանել եւ հետազոտել եւ քրքրել նոյնչափ եւ աւելի քաղցր են Ձեր հայրենասէր սրտին, կը յուսամ որ ներում կը շնորհէք համարձակութեանս եւ արժանի կը համարիք Ձեր պատասխանւոյն, որ պատիւ անձինս համարելով՝ շնորհապարտ պիտի մնամ յաւէտ:

Խոնարհաւալի համբոյր սիրոյ եւ յարգանաց, մնամ բազմարդիւն եւ գերաշնորհ Տեառնդ

Խոնարհ ծառայ  
Յովիկ(աննէս) Գ. Մկրեան  
(Պատրիարքական նախկին Փոխանորդ)

Ի 1-13 Դեկտեմբերի 1881  
Ի Բերա - Կ. Պօլիս  
յԵկեղեցի Ս. Երրորդութեան

## 2

Գերաշնորհ Հ. Ղեւոնդ Վարդապետ Ալիշանեան  
Պարծանիք Հայոց եւ Ուխտի Միջիքարեանց  
ի Վենետիկ

### Հայրենասէր Տէր

Համբուրիւ սիրոյ ընկալայ Ձեր պատուական պատասխանին, գըր-եալ ի 24 Դեկտեմբերի անցելոյ ամին, յորում լիուլի տեղեկութիւնք պարունակեալ կային ի վերայ Խսահակ Հայ փոխարքային Խտալիոյ<sup>2</sup>: Անմիջապէս ներկայացուցի զայն Նորին Սրբազնութեան Տ. Տ. Ներսէս

- Ալիշանի այս նամակը հրատարակուած է երկու անգամ. նախ 1947ին, Պոլիս, Թորոս Ազատեանէ, «Մշակոյժ» տարեգիրքի Ա. հատորին մէջ (էջ 20-23), եւ ապա նոյնը վերատպուած է 1969ին, Երևան, Սուրէն Շտիկեանէ, «Ղեւոնդ Ալիշան, նամականի» հատորին մէջ (էջ 67-69): Նամակը հրատարակուած է առանց թուականի, իսկ

Պատրիարքին, որ յո՛յժ ախորժանօք կարդալով՝ հաճութիւն տուաւ հրատարակել զայն, իբրեւ մասն մի պատմութեան Ազգիս. եւ ես յանձնեցի Մասիս լրագրին մի նամակաւ<sup>3</sup>, ի զրուանս բանասիրաց, Զեր գրութեան պատմական մասը միայն դնելով: Այս իմ նամակ հրատարակեցաւ Մասիսի մէջ, ի 26 Դեկտեմբերի, թիւ 3077, ընդ որ բազումք գոհ եղեն եւ չնորհակալ Զեր Գերապատուութենէն:

Զեր պատուական նամակի մէջ մի սխալ ըմբռնում կայր իմ մասին<sup>4</sup>, զոր ուղղել պարտք կը համարիմ. այսինքն թէ «Ճանապարհորդութիւն ի սահմանս Բարձր Հայոց»<sup>5</sup> տետրակին հեղինակ Տէր Յօհաննէս քահանայ մահտեսի Մկրտչեան Վաղարշապատեցին՝ շփոթեր էք իմ անուան հետ եւ մականուան, որ նմանութիւն ունի: Եւ որովհետեւ Զեր հայրենասէր աչաց հաճոյ երեւցած է այն խիստ համառօտ տետրն, եւ ի նմանէ ինչ ինչ հետաքրքրական կտորներ Զեր ուշադրութիւնը գրաւած են, ես պարտք կը համարիմ հարցաքննել յետ այսու՝ որ եթէ նոյն Տէր

Նտիկեան ենթագրելով ճշտած է ամիսն ու տարին, մինչ հոս յայտնի կ'ըլլայ որ գրուած է 24 Դեկտեմբեր 1881ին, ինչ որ Ալիշան նոյնը նշած է իր նօթերուն մէջ, սապէս համառօտելով նամակին բովանդակութիւնը. «Ճեղեկութիւնք զիսահակայ փոխարքայէ եւ զայր հայկական յիշատակաց Հուաւենայ: Շնորհակալութիւն վասն յիշելոյ Պատրիարքին ներսիս: Գրքոյկ նորա զԲարձր Հայոց: Յայսմաւուրք Երկնիսա գեղջ: Աւետարան Շեխնոցին»:

3. Թիշուած նամակին թուականն է 24 Դեկտեմբեր 1881, ուղղուած «Մասիս» լրագրի խմբագիրին, որ նամակը նոյնութեամբ հրատարակած է թերթին մէջ. «Խմբագիր Տէր, Գերյարգելի երէցն Անզլիական, Տէր Քրիստ, յանցելումն Հայկական յիշատակաց մի նշար մատուցել էր առ Ամեն. Սրբազն Պատրիարք Հայրն, եւ նորին բազնութիւնն եւս ինձ յանձնեց յուղ զայն ահայենասէր վարդապետն Միխարեան Ուխտին Վենետիկոյ՝ Գեր. Հայր Նեւոնդ Մ. Ալիշանեան, որպէսզի եթէ տեղեկութիւն մ'ունի այս յիշատակին վերայ, հաղորդէ մեզի:

«Բազմահմտս վարդապետն, որոյ կորովարիք աշքերէն վրիպած է երբեք մի ամենափոքր նշարն իսկ Հայաստանեաց աշնարդիք եւ որդույ նորին, բարեհանձնով պատասխանել ինձ Դեկտ. 24 թիւ մի սիրուն նամակաւ, լիուվի բացատրութիւն տուած է նոյն յիշատակին վերայ, զոր իբրեւ մի պատուական վկայութիւն Հայ ազգին գործունեայ եւ մեծահանձար բնաւորութեան, արժանի գատեցի Զեր պատուական լրագրոյ միջոցաւ հրատարակութեան տալ, ի գիտութիւն բանասիրաց ազգին»:

Ապա կը հետեւի Խտալիոյ Փոխարքայ Խսահակի մասին համառօտ տեղեկութիւնը, քաղուած Ալիշանի նամակէն (Հմմտ. «Մասիս» լրագիր, Պոլիս, 26 Դեկտ. 1881, թիւ 3077):

4. Ալիշան 24 Դեկտ. 1881ին գրած էր Ցովկաննէս Քէյ. Մկրեանի. «Զէրիք ինձ անծանօթ եւ աննշանան, թէ՛ Զեր Պատրիարքական փոխանորդութեան պաշտամամբ..., եւ թէ մէկ գրուածովդ..., հրատարակեալ Ա. հատորն՝ Յանապարհորդութիւն ի կողմանս Բարձր Հայոց»: որքան եւ համառօտ գրուած է, ինձ այնքան հաճոյ եւ սիրելի եղած է..., մեծապէս այ ցաւան եմ որ միան Ա. հատոր մնացեր է, գէթ ինծի անծանօթ են հետեւալքն, եթէ եղած են» (Հմմտ. Շտ. էջ 68-89): Շտիկեան եւս համարելով թէ այս հատորը Մկրեան քահանայի հեղինակութիւնն է, կը ծանօթագրի թէ «Մկրեանի յիշեալ աշխատութեան երկրորդ գիրը չի հրատարակուել» (Շտ. էջ 217):
5. Տէր Ցովկաննէս Քէյ. Մկրտչեանի հատորիկը, «Ճանապարհորդութիւն ի սահմանս

Յովհաննէս քահանայն, զոր կը ճանաչեմ, ողջ է եւ ի հայրենիս, գրեմ նմա եւ խնդրեմ Ձեր հարցասիրած տեղեկութիւնքն, եւ կամ Բարձր Հայոց Առաջնորդաց միջոցաւ ձեռք բերեմ զայն:

Ձկնի տօնի Ծննդեան եւ Մկրտութեան Տեառն, երբ պատիւ ունեցայ տեսնել յիւրում տան զՄրբազն Պատրիարք Հայրն Ներսէս, Ձեր ամենագովելի եւ անկեղծ նամակն եցոյց ինձ, գրեալ ի 12 Յունվարիս<sup>6</sup>, որով խնդրած էիք Նորին Մրբազնութենէն զվիճակագիր Հայաստանեայց. եւ ինքն խոստացել է Ձեզ՝ իմ միջոցաւ յղել զայն առ Ձեզ, առ այժմ համառօտն միայն առաքելով<sup>7</sup>: Այդ վիճակագիրն, որ ընդարձակ է յոյժ, որչափ գաւառներու եւ նահանգներու վերայ որ ձեռնհասութիւն եղած է, պատրիարքարանի մէջ ընդօրինակել տալու հրամանն ստանալով՝ կը յուսամ թէ երկու ամիսէն պիտի կարողանամ Ձեր Գերապատուութեան ղլկել. միայն թէ այժմէն պէտք է գիտնաք որ գործն ամրողացած չէ, այսինքն թէ պակաս մնացած գաւառներ կան, վասնզի կառավարութիւնն իմանալով որ պատրիարքարանի հրամանաւ այսպիսի վիճակագրութիւն մի կը լինի, սաստիկ կերպով արգելած է, թերեւս վախնալով որ Հայերը հարիւրին 17 թիւն ալ չեն կընար ունենալ . . . :

Մատուցանելով Ձեր Գերապատուեալ Հայրութեան իմ անհուն շնորհակալութիւնքս եւ խոնարհ յարգանքս, մնամ միշտ սքանչացմամբ

իոնարհ ծառայ  
Յովի(աննէս) Քհ. Մկրեան

16-28 Յունվար 1882

Կ. Պոլիս - Բերա

- Բարձր Հայոց», տպուած է Պոլիս, 1870ին, ունի 40 էջ: Հաւանաբար հրատարակուած է նաև երկրորդ կամ յաջորդ հատորը, որ կը պակսի մեր մօտ:
6. Ալիշանի 12 (Հաւանաբար ըլլայ 10) Յունուար 1882 թուակիր նամակը, ուղղուած Պոլոյ Պատրիարք Ներսէս կրքեպս. Վարժապահտեանի, կորսուած կը թուի: Ալիշան իր համառօտութեանց տեսրին մէջ սա բառերով կու տայ մեզի նամակին բովանդակութիւնը. «Շնորհակարութիւն վասն հաճութեան ընդունելոյ զՇիրակ: Խնդրեմ զնոր վիճակագրութիւնս՝ եթէ պատշաճ եւ պիտանի համարի վասն տեղեկագրութեանս»:
  7. Ներսէս Պատրիարք Վարժապահտեան, 9-21 Յունուար 1882ին կը պատասխանէ Ալիշանի՝ գրելով. «Զվիճակագիր զոր բաղձայք ունել՝ չէ կատարեալ ինչ . . . : Զամառութիւն նորա զաղղիներէն՝ յանձն առնեմ հարազատիդ (իմա՞ Սերովէ Ալիշանի), յղել առ Ձեզ. իսկ զենագիր հայերէնն, որ երկար է յոյժ, յանձնեմ Մկրեան Տէր Յովհաննէս Աւագ քահանայի, ընդօրինակելով առաքել առ Գերապատուութեանդ» (Հմմտ. Բազմ. 1991, էջ 381):

Գերաշնորհ Հայր Ղետնի Վարդապետ Մ. Ալիշանեան  
Հայրենասէր եւ բազմարդիւն Քերթող Հայաստանեայց  
ի Վենետիկ - Ս. Ղազար

Մարտի 11 եւ Ապրիլի 20 թիւ երկու պատուական նամակացդ՝ մինչեւ ցարդ չի պատասխանելուս համար, ամօթապարտ եմ Ձեր սրբութեան առջեւ. կը յուսամ որ ներողամիտ կը գտնուիք ինձ՝ յիշելով իմ ցաւերս<sup>8</sup>, որ քան զկար ծանրացան, եւ որոց մխիթարիչ հանդիսացայք ա՛յնպիսի հոգեշունչ բարբառով՝ որ անհնարին է ապարդիւն մնալ, մանաւանդ ի սիրտ հաւատացելոց Անմահութեան: Շա՛տ իսկ էին Ձեր համառոտ բանք ի մխիթարութիւն՝ քան զամենայն մատեանս առ նոյն վերաբերեալս. բայց Դուք յաւելիք ինձ զ'իմացս<sup>9</sup> խորհրդոյ եւ գորովելոյ չարչարանացն Քրիստոսի փրկչին մերոյ ներշնչել յիս, որ արդարեւ ըստ Աւետարանին ճշմարտութեան՝ մատեան ոսկեղնիկ է սփոփանաց մահկանացուացս, անմահութեամբն Ցիսուսի ի նոյն անմահութիւն հրաւիրելոցս:

Անհամեմատ հաճութեամբ եւ չնորհակալութեամբ ընդունելով զայսոսիկ ի Պատուական Հօրէդ եւ ի կարեկից բարեկամէդ, քաղցր պարտաւորութիւն կ'զգամ երախտագիտարար յայտնել, թէ հաւասար մտերմագոյն ծանօթից եւ առաւել եւս քան զնոցունց՝ ճանաչեմ հոգեծանօթ բարեկամիդ այս վշտակցութիւնն ու մխիթարութիւններն, որք յաւիտենապէս պիտի դրոշմուին սրտիս մէջ:

Բայց երանի՝ թէ այս նիւթին վրայ աւելի գրել չպարտաւորէի... , եւ Ձեզի նեղութիւն չի պատճառէի... : Այլ սակայն անկարելի է ծածկել զգացումներս. անողոքելի հարկը կ'ստիպէ զիս, Ձեր առ իս չնորհած մխիթարութիւնն Ձեզ վերակրկնել՝ Ձեր սիրելի փոքր եղօր<sup>10</sup> տարա-

8. Սերովքէ Ալիշան 3 Մարտ 1882 թուակիր նամակով կ'իմացնէ իր եղօր, Ալիշանի, թէ «Մկրեան... սիրական անդքանիկ որդիք մը կորոյս մօտ օրեսս, Կարապետ անուամբ. ի գրելոց, եթէ պատշաճ դատիս, կարես կարեկցիլ»: Ալիշան 11 Մարտին գրած է Մկրեան Քահանայի, նշանակելով մօտը նամակին բովանդակութիւնը այսախս. «Ճաւակցութիւն վասն հանգուցեալ որդւոյն»: Յաջորդաբար Ալիշան գրած է երկրորդ նամակ մը, 20 Ապրիլին, որու բովանդակութիւնը հաւանաբար ըլլայ նոյնպէս ցաւակցական:
9. 1879ին Ալիշան հայերէնի թարգմանած է «Իմացք ի չարչարանս Քրիստոսի» 700 էջով մանրատան հասոր մը, որու հեղինակն է Գայետանոս Պերկամացի: Այս հատորէն օրինակ մը դրկած է Տէր Յովհաննէս Մկրեանի, որ չնորհակալ կ'ըլլայ Ալիշանի, թէ՝ այս եւ թէ յամորդ նամակով:
10. 11 Յունիս 1882ին վախճանած է Միքայէլ, որ մեր կարծիքով պէտք է ըլլայ Ալիշանի մօրաքրոջ որդիին: Միքայէլի մայրը, նոյեմբար (1800-1883), Սերովք Ալիշանի նամակներուն մէջ կը կոչուի «մայրագիր մեր»:

ժամ յաշխարհէս բաժնուելուն առթիւ, որ հաւաստեաւ եւ ինձ ցաւ եղաւ, ճանաչելով զինքը եւ իւր ազնիւ բնաւորութիւնը, որ յատուկ է Ձեր մի՛շտ բարեսէր, մի՛շտ ազգասէր գերդաստանին: Օրհնեա՛լ լինի նորա յիշատակը, եւ օրհնութեամբ Հոգւոյն հօրի՝ գովիկ եւ դուք միխթարութիւն ի ծուղէն եւ յԸնդունողէն, այժմ եւ յաւիտեանս ժամանակաց:

Զեռագրաց Յիշատակարանաց մասին, արդարեւ տհաճութիւն կամ դժուարութիւն պատահած է, եւ ես հետաքրքիր եղայ իմանալ զայն: Ընդորինակողն միայնակ թողուեր է ի Մատենադարանին եւ սկսեր է օրինակել, եւ երբ բուն Տեսուչ Մատենադարանին եկել է, տեսել է որ Յիշատակարանին մի թուղթը կտրուած է զմելիով: ինչպէս եւ ես' իսկ տեսի: Նոյն Զեռագրին պարունակութեան համար շինուած ցուցակը կ'ըսէ, թէ պարունակութիւն մատենիս ամբողջ է: վասն որոյ եւ զարմանալի կը թուի ամէն տեսողաց՝ երբ կը տեսնեն մազաղաթի մի թերթը յապաւեալ: Բայց ինձ համար անստոյդ է թէ ո՞վ ժպրհած է նոյն Յիշատակարանին մի թերթն կտրել եւ առնուու տանիլ, յորմէ թերեւա բան մի չի հասկցուի: Այժմ մեք կարգաւորութիւն ըրինք, որ բոլոր Զեռագրաց Յիշատակարաններն ամբողջովին հաւաքելով տպագրել տամք: Կթէ յաջողիմք՝ Զեզ եւս կ'ուղարկեմ մի քանի օրինակ:

Իսկ Հայաստանի վիճակագրութիւնն, զոր խոստացել էի յղել Ձեր սրբութեան, 15 օր յառաջ յանձնեցի, հինգ մեծ տետրակներ, Զեր սիրելի եղբօր եւ իմ պատուական բարեկամ Պր. Սերոբէ Ալիշանին. կը յուսամ որ մինչեւ ցարդ Ձեր ձեռքն հասուցած է<sup>11</sup>:

Ամեն. Ներսէս Սրբազն ի սպառ հրաժարած է ի տաղտկալի պաշտօնէ Պատրիարքութեան, թէեւ ժողովուրդն պնդէ բնաւ չընդունիլ: տեսնեմք ի'նչ պիտի լինի ապագայն, որ շատ մութ եւ խաւար կ'երեւնայ, զի Ներսէս միայն չ' եւ չկա՛ն Ներսիսեանք... հայ ազգայնութիւնը պահպանելու:

Աղաչեսցուք զԾէր՝ հանել մշակս ի հունձս իւր:

Մնամ պատրաստ ի կատարումն ամենայն հրամանացդ

միշտ անձնութիւնութեամբ

Ն(ուատ) ծ(առայ)

Ցովի(աննէս) Քհ. Մկրեան<sup>12</sup>

3-15 Ցունիսի 1882

Կ. Պոլիս

11. 2 Ցունիսին Սերովք Պոլիսէն կը գրէ իր եղբօր. «Երէկ իրեկուն Մկրեան Հայրիկն երեր եւ յանձնեց զՎիճակագրի ընդհանուր Հայոց Թուրքիոյ, զոր եւ ես առաւօտուս աւանդեցի ձերոց (Ժիարանից):»

12. Ալիշան Մկրեանի այս նամակին անկիւնը նշած է իր պատասխան նամակին թուականը, 22 Ցուլիս 1882, սակայն չունինք նամակին բովանդակութիւնը կամ համառութիւնը:

## 4

Գերաշնորհ Հայր, Տէր Ղետոնդ Վարդապետ Ալիշանեան  
յՈւխսէ Միջիքարեանց  
ի Վենետիկ<sup>13</sup>

**Հայրենասէր Սուրբ Հայր**

Արկածք վշտագինք տառապեցուցանեն զիս, եւ ոչ կարեմ գտանել  
ժամ պատեհ կատարել զիմ պարտաւորութիւնս առ բարեկամս իմ,  
բարեկամս Ազգի եւ Եկեղեցւոյ Հայաստանեայց, յորս առաջնակարգ  
ունիք գտեղի:

Հայր Վարդապետ, ի բազմազան փորձութիւնս իմ՝ Դուք առընթեր  
իմ կայք միսիթարիչ եւ սփոփիչ, Ձերով այնքան ստառուչ գրութեամբք,  
յորում ընդ ցաւոց իմոց եւ վշտաց գտանեմ եւ զաղէսս Ազգիս առա-  
ւելեալ յոյժ յոյժ, եւ զնշանը նշմարաց փառաց նորին՝ որ որչափ  
սակաւաթիւք՝ այնչափ մերձաւորագոյնք անդորրութեան հոգւոյ եւ  
միթթարութեան:

Նմանեցուցեալ եմ զՁեզ եւ զուգակշռեալ ընդ Սովետես Սարկա-  
ւագին մերոյ, որ յաւուրս իւր էր իմաստնախորհ վարդապետ դպրու-  
թեան Ազգիս եւ իմաստասիրութեան, որ զԵրջան Հայկայ մեզ ծանօ-  
թացոյց, եւ որով՝ զգոյութիւն մերումս նահապետի վաւերականս  
արար, հակառակ նորոց ճամարտակաց: Այլ սակայն եթէ չէր հանգու-  
ցեալ հոգի նորա ի նոր Սովետեսդ Ղետոնդիսու, ո'վ ոք ի Հայոց ունէր  
գիտակ այսոցիկ լինել, եւ զֆամանակ եւ զֆուական հնութեան Ազգի  
Հայոց իմանալ կամ վերանորոգել զհնութիւնն ծածկեալ ընդ դարաւոր  
փոշւովք...:

Արձան յաւիտենական յիշատակաց կացցեն «Յուշիկը Հայրենեաց»  
եւ «Պարագայք Շնորհաւոյն» եւ արգաւանդն «Ծիրակ» զգեղապանծ  
աւերակօքն նկարակերտեալ զնախնի փառացն ճոխութիւն եւ այլն եւ  
այլն, յորս բրիչ գրչի ի ձեռին մտանէ, պեղէ, որոնէ, քրքրէ, մաղէ եւ  
զտէ եւ զիւրաքանչիւր մտանցն զորակութիւնս յայտնէ, իբրու թէ  
ինքն ի բովուց անտի վերածնեալ կամ իբրեւ զՈգի Հայաստանեայց  
միշտ ի նոսին շրջեալ եւ բնակեալ..., ա'յնքան ճշգրտագոյնս եւ հա-  
մոզականս մտաց ընծայելով վերծանողաց: Ընդ այսոցիկ հայրենա-  
տար եւ հայրենաշունչ ներգործութեանց՝ ի հոգի իմ ներշնչեն եւ  
«իմացք» խաչի Անմահին ի նմին մահացելոյ, «որ ուսուցանէ յօգուտ  
ինձ առնուլ զվիշտու եւ շրջել ի փրկութիւն հոգւոյ իմոյ»:

13. Յովհաննէս ՔՀ. Մկրեանի նամակը, գրուած սեւ եզերքով թուղթի վրայ, 27-9  
Յուլիս 1884ին, ետ դարձած է իրեն: Մկրեան երկրորդ նամակով մը, գրուած 2-14  
Դեկտեմբեր 1884ին, կրկին կը հասցնէ նամակը Ալիշանի:

Այսոքիւք ամենայն քաղցր յիշատակօք միշտ ի սիրտ իմ եւ ի միտս ունելով ընթերակայ զնօսնակդ Հայրենեաց, փառաւորեմ եւ օրհնեմ զվաստակս Զեր եւ զվաստակողդ, ժիր եւ անխոնջ, արժանի լինել բիւր քանքարաց վարձուց:

Յաւուրս յայսոսիկ նոր նշոյլ իմն լուսոյ ծագեցաւ յեւրոպական լրագիրս մայրաքաղաքիս, վասն Ազգի մերոյ, որք առեալ ի «Մոնիթչոս Իւնիվէրսէլ» լրագրէն Փարիզու, հոչակեցին թէ գտեալ իցէ ուրուք ի Մատենադարանի Արէցցօ քաղաքի Թուսքանայի, զկարի հնագոյն մատեան մի Զեռագիր ի լեզու լատինական, - Յիշատակագիր ուղեւորութիւն յԱրեւելս, - արարեալ յականաւոր տիկնոջէ ումեքէ, ի մէջ ե. դարու, որ կարծի լինել, ըստ գաղղիական լրագրին՝ Գալլա Պլակիտիա, դուստրն Մեծին թէոդոսի, զորմէ ասի թէ գնացեալ իցէ յուստ յերուսաղէմ: Սա պատմէ, ասեն, ի սմին մատենի զուղեւորութենէ իւրմէ յեղեսիա, եւ անդանօր առաջնորդութեամբ եպիսկոպոսի քաղաքին զշրջելն ի պալատ Աբգարու թագաւորի, եւ գտեսանելն զթուղթ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի գրեալ առ Աբգար: Անշուշտ մինչ ցարդ հասեալ է այս լուր սիրալի առ Զեզ, եւ չէ վրիպեալ ի կորովարիր նկատողութենէ աչաց Զերոց, երթալ, որոնել եւ գտանել զայդ մատեան Հրաշապատում՝ վասն Ազգի մերում: Վասն որոյ այսու վստահութեամբ, ինդրեմ ի սրբութենէ Զերմէ, տալ մեզ եւ աշխարհի՝ փափագելի տեղեկութիւնս ի վերայ նորագիւտ մատենին եւ զպարունակութեանց նորին, քանզի աչք մեր առ Զեզ եւեթ ակնկալեն տեսանել եւ վայելել զայսպիսիս, որով կրկին խայտառակեսցի մերկիմաստիցն անհաւանից ժամանակիս թերահաւատութիւն:

Զայս իմ թուղթ սիրոյ մատուցանէ Զեզ սիրելի հայրենակից մեր եւ որդի ի Քրիստոս, Պարոն Աբրահամ Տէր-Յակոբեան, վկայեալ դասատու ի վարժարանս Անգողիացւոց ի Կ. Պոլիս, որ փափագանօք տեսութեան դպրեվանաց Մեծին Միսիթարայ եւ Զերդ մեծանուն անձնաւորութեան, ուղեւորի ի ծոց Անդրիական ծովակիդ, ի կղեկակդ լուսածաւալ Հայկական գրականութեան: Ընկայարուք, աղաչեմ, զսա՝ որպէս զաւակ հայրենեաց եւ արժանի սիրոյ Զերում արարէք, որ եւ զիմ սէր անձկայրեաց ունի Զեզ մատուցանել՝ հանդերձ փոքրիկ ընծայիւս, զոր յանուն Զեր նուկիրեմ գերահոչակ Մատենադարանի վանացդ<sup>14</sup>:

14. Ալիշան Զեռագիրը անցուցած է Մատենադարան եւ ունի 455 թիւը: Ժէ. դարու այս Զեռագիրն սկիզբը Յովկ. քչ. Մկրեան գրած է ընծայական. «Զայս մատեան ձեռագիր նուկիրեալ ի Տէր Յովկ. Աւագ Քահանայի Խաչկեան, որ ի Կալկաթա Հնդկաց, առ Տէր Յովկ. Քահանայ Մկրեան, ի Կ. Պոլիս, ընծայի այժմ բարեյօժար սրտիւ առ Հայրենասէր եւ իմաստակը Վարդապետն, Հայր Ղեւոնդ Ալիշան, եւ նովաւ ազգապարծանք Մատենադարանին Ուխտին Միսիթարայ, որ ի Վենետիկ. յամի 1884 Յունիս, ի Բերու Կ. Պոլոյ: Խաչակիր Աւագ Քահանայ Հայոց՝ Յովկ. Կ. Մկրեան»: Նոյնը տարբեր բացատրութեամբ կը կրկնուի էջ 155ի վրայ. «Ի Տ. Յովկ. Խաչկեանէ,

Գրչագիր իմն է սա, անյայտ թուականաւ գրչութեան, յորում պարունակին գիր դաւանութեան ն. Ծնորհալի Հայրապետի մերոյ, գրեալ առ կայսրն Յունաց, մինչեւ ց155 երեսն, եւ անտի բանք Ներսիսի Լամբրոնացւոյ «Յորժամ չոգաւ դեսպանութեամբ ի թագաւորէն Հայոց Լեռնի ի Կ. Պօլիս», «Հարցումն Պատրիարքին եւ պատասխանի պրոյն Ներսիսի»: Եւ ապա յերես 174 «Թուղթ Հայոց Կաթողիկոսին Կոստանդեայ, զոր գրեաց առ թագաւորն Հայոց Հեթում, ի պատասխանի թղթոյն, որ ի Պապէն բերաւ առ թագաւորն Հեթում»:

Հայս մատեան նուրիեալ էր ինձ Գերապատիւ Աւագերէցն Հայոց Կալկաթու՝ Խաչակիր Տէր Յովհաննէս Խաչեան, բարեկամն իմ Հոգեկցորդ, որ եւ գտեալ ի հին ձեռագրի ուրեք զօրինակ թղթոյ Պապին Հոռմայ, Նիկողայոսի Դ.ի, որ առ Հեթում, զետեղեալ է ի վերջ կոյս մատենին՝ իւրով գրով, տուեալ ծանօթութիւնս ի նոյն 174 երեսն:

Թէեւ չէ ինչ մեծ այս Ձեռագիր գրքոյկ, սակայն հաւատալով թէ դուք բաղդատութեամբ օրինակաց հրաշալիս ի վեր հանէք պատմութիւն եւ դպրութիւն Ազգիս, մանաւանդ թէ նորագիւտ իմն նկատեալ զթուղթ Պապին, եւ զայլ հատուածս դաւանականս որ ի մատենին, համարձակեցայ յընծայաբերութիւն խոնարհ եւ երախտագէտ սրտիւ, որով մնամ ձմարիտ իմաստասիրիդ եւ ստուգապէս Սոփեստեսիդ հայրենասիր:

Խոնարհ ծառայ  
Վշտալի Յովի (աննէս) Քհ. Մկրեան

27-9 Յուլիս 1884

Կ. Պօլիս - Բերա

## 5

Առ Տէր Ղետնդ Մ. Ալիշանեան  
Բազմահմուտ Վարդապետ  
յՈւխտէ Միհրարեանց  
ի Վենետիկ

Հայրենասէր Ս. Հայր

Զներփակեալ նամակ իմոյ ձեռին, գրեալ ի Հերուն յ9 Յուլիսի 1884, յուղարկեալ էի Ձեզ, ընդ ձեռագիր մատենին յիշատակելոյ ի

յԱւագ երիցուէ Հայոց Կալկաթա, առ Տ. Յովհ. Մկրեան Աւագ երէց Հայոց կ. Պօլիս, եւ ի սմանէ առ Աւագ իմաստասէրն եւ վարդապետն Հայոց Տէր Ղետնդ Քահանայ Ալիշանեան, ի Վենետիկ. Յիշատակ երախտագէտ սիրոյ: Յամին 1884 - ՌՅԼԳ, յամսեանն Մարդաց հ., օր դշ., ի Բերա Կ. Պօլոյ»:

նմին. այլ զի նամակաբերն յահէ հնտախտին, ճարակելոյ յայնժամ յիտպիհա, յետս ընդ կոռւնկն դարձեալ էր ի սահմանաց իտալիոյ, չկարացեալ հանդիպել ի վենետիկ, թէ՝ նամակս եւ թէ մատեանն առ իս վերադարձեալ, մնային պատեհ առթի եւ ժամանակի: Եղեւ ժամանակ զի եւ զատահեհ ժամանակն կորուսի, յերեսաց բազմադիմի զբաղանաց իմոց եւ ի մի զկնի միոյ հասեալ առունին եւ ազգային դժբաղդութեանց, եւ եւս ի ծանր պաշտօնակատարութեանց աստ եւ անդ ճանապարհորդութեամբք:

Այլ այժմ գեղեցիկ առիթ ստոցայ, վերստին առ Զեզ դարձուցանել զաւանդն, ի ձեռն վերապատուեալ Հօր Գրիգորիսի Մէրճանեան, ընդ որում պատիւ եղեւ ինձ ծանօթանալ, զոր խնդրեմ ընդունել՝ ո՛չ իրեւ չքնաղ ինչ եւ հազուագիւտ իր, այլ իրբեւ ի բոլորանուէր սրտէ առ սիրողդ Հայրենի յիշատակաց, ընծայ դուզնաքեայ:

Խնդրութեամբ սրտի իմացայ՝ թէ աւարտեալ է բազմաշխատ հեղինակութիւն Ձեր ի Տեղագրութիւն Կիլիկոյ, զոր փափագիմ ստանալ անհամբերութեամբ. բազումք եւս ընդ իս մեծաւ բաղձանօք սպասեն գալստեան մատենին ի Պոլիս, բայց ամենեցուն մեզ տրտմութիւն է ասել, թէ ո՞րպէս լիցի մուտ գտանել նմա՝ յերեսաց անարդար օրինաց անողոքելի գրաքննութեան, որ հետզգետ խստանայ:

Ուստի ես հարկադրեալ եմ աղաչել զԳերապատուութիւն Ձեր, զի զմի օրինակ յանձնելով բօսթին՝ յդեսջիք յանուն իմ, ծանուցեալ զգինսն վճարել աստ՝ առ որ համայէքդ:

Վերակրկնեմ զիմ աղաչանս, փութապէս առաքել զայդ չքնաղ աշխատասիրութիւն հոգեհանձար մատանցդ, եւ ընդ նմին ընդունել զիմ սրտագին յարգանս, որով մնամ

Գերաշնորհ Տեառնդ  
Խոնարհ Ժառայ  
Յովհ(աննէս) Քհ. Մկրեան<sup>15</sup>

2-14 Դեկտեմբեր 1885

Կ. Պօլիս - Բերա

15. Այս եւ նախորդ նամակը միասին ստանալով, Ալիշան պատասխանած է 31 Դեկտեմբեր 1885ին: Զունինք նամակին պատճէնը կամ համառօտութիւնը, սակայն յաջորդ նամակէն դատելով՝ շնորհակալութեան գիր մը ըլլալու է:

## 6

Գերաշնորհ Հայր Ղեւոնդ Մ. Ալիշան  
 Հայրենասէր Վարդապետ  
 յՈւխտէ Մխիթարեան  
 ի Վենետիկ

**Հայրենախօս Տէր Վարդապետ**

Ի ծփանս տարակուսանաց մնայի յաղագս անպատասխանի թողլոյ Զեր զվերջին նամակ իմ, որ յ2-14 Դեկտեմբեր 1885 ամի: Քանիցս հարցի զՀայր Գր. Մէրճանեան, եւ զարմանօք պատասխանեաց՝ թէ չունի եւ ինքն տեղեկութիւն ի Զէնջ, թէ ընդէ՛ր ոչ պատասխանէք: Ապա դիմեցի առ հարազատ Զեր եւ իմ բարեկամ, Պր. Սերովք Ալիշան, յորմէ յոյժ չնորհակալ եմ, զի գրեալ Զեղ անյապաղ եւ պատասխան ընկալեալ, թէ ի վաղուց առաքեալ էք առ իս զփոխաղարձ նամակիս, որ տակաւին չեւ եւս կարաց ժամանել յիմ ձեռս:

Զայսոսիկ գրեմ, կամեցեալ յայտնել զփափագ իմ ունել ի ձեռս զշնորհագիծ մատանցդ զգրութիւն, եւ լսել ի Զէնջ բանս մխիթարանաց ի Հնութեանց մերոց Հայրենեաց, քանզի ի նորոց չիք ինչ մխիթարական..., այլ ի Հնոց անտի մերոց նախահարց, որք ի նորումս զլոյս տեսանեն՝ չնորհիւ լուսաբուղիս մատանցդ:

Ընթերցայ եւ ընթեռնում զբազմավաստակ Սիսուանն, եւ զմայլիմ հոգեզուարձ ինդութեամբ եւ արտասուախառն զգացմամբ՝ ի վերայ տիսուր յիշատակաց, որք վերականգնին Զեօք եւ յերեւան գան նախնի փառօք իւրեանց, չնորհիւ համբերատար խուզարկութեանց մեծ Հայրենախօսիդ:

Կեցցե՛ս, յակիտեան կեցցե՛ս, մեծդ Հայրենասէր:

Բայց աւա՛ղ դժբաղդութեան մերում, զի եւ ոչ ի վերայ աւերակաց մերոց ներեն մեղ ողբալ, եւ արտասուօք մխիթարիլ...: Սիսուան պաշարեալ կայ այժմ, որպէս ի Հնումն, յաշխարհաւեր ձեռաց Սելճուկեանց, Եղիպտականաց եւ Թաթիրականաց, որք ի մի խմոր զանգեալ, կամին, եթէ հնար ինչ է, բառնալ ե՛ւ ի սրտից Հայոց զսէր սիրալի յիշատակաց նախնեաց իւրեանց, եւ այս՝ յիննեւտասաներորդ անուանեալ դարու, առաջի աշաց իմաստախնդիր Եւրոպիոյ...:

Բայց ժամանակն հարկադրէ զմեղ լոել, եւ թերեւս լոել մինչեւ ցգերեզման. թերեւս յայնմհետէ յարիցեն ոսկերք ցամաքեալք, եւ կենդանացուցեն վերանորոգ կենդանութեամբ՝ զՍիսուան եւ զՆիրակ, եւ զԱրարատ միանգամայն...:

Հա՛յր պատուական, համարձակիմ ընդ գրոյս մատուցանել Զեղ զդուզնաքեայ աշխատութիւն իմ զ«կենսագրութիւն Սեսրովպայ Դ.

Թաղիադեանց» մեծանուն հեղինակի այսր դարու, որ հայրենասէր գրչաւ իւրով փայլեցաւ ի Հնդկաստան<sup>16</sup>:

Ողջագուրեալ զՁեզ ջերմնեակ սիրով

Մնամ Գերաշնորհ Տէրութեանդ  
Խ(ոնարհ) ծ(առայ)  
Յովի(աննէս) Քհ. Մկրեան

5-17 Օգոստոս 1886

Կ. Պօլիս - Բերք

## 7

Մեծարգոյ Տէր Հայր<sup>17</sup>

Ոչ գիտեմ ո՞ւր եւ որպէս խոտորեալ կամ կորուսեալ է պատասխանքս իմ առ գրութեան Ձերդ կոյս անցելոյ ամին, եւ բացատրութիւն շնորհակալեացս վասն ձեռագիր մատենին ընծայելոյ, յորում եւ գոյր թուղթ մի կամ գրուած մի նոր վասն իմ, զատ ի յաւելուած թղթոյ անտի Պապին, յորոյ ունէի զլատին բնագիրն, եւ չէր ինձ մարթ առ այդոսիկ անշնորհկալու լոել, վասն որոյ եւ այժմեանս գրուած լիցի արձագանդ նախագրելոցս:

Ընթերցայ ծայր ի ծայր զկենսագրութիւն Թաղիատեան Մեսրոպայ, որոյ գրուածք եւ ինձ զբօսեցուցիչք էին իբր քառասուն ամօք յառաջ, եւ ոչ յիշէի ուր եւ որպէս վախճանեալ էր լաւագունի վիճակի արժանաւոր հանճարն անհանդարտ կամ սանձակարօտ, որ որպէս նախկին կենսագիրն եւ զորդ վկայէք, առ անկանոն կրթութիւն՝ որպէս

16. Տէր Յովհաննէս Կ. Մկրեան, հաւաքած ու խմբագրած է «Կենսագրութիւն Մեսրոպայ Դաւթեան Թաղիադեանց երեւանեցոյց» հատորը, տպուած Թիֆլիզ, 1886ին: Գիրքին անուանաթիբրթին վրայ Հեղինակին գրչութեամբ գրուած է: «Առ Գերաշնորհ Վարդապետ Տ. Ղեւննդ Մ. Ալիշան, Նուէր խորին մեծարանաց Աշխատասիրողին»:

17. Չունինք Ալիշանի գրած այս նամակին բնագիրը, այլ լոկ ընդօրինակութեան մը ընդօրինակութիւնը, կատարուած պոլսարնակ վաստակաւոր բանասէր Գէորգ Բամպուքնեանի գրչութեամբ, որ աս ծանօթութիւնը կու տայ մեզի՝ 21 Մայիս 1969 թուակիր գրութեամբ մը. «Տ. Յովհ. Ա. Քցյ. Մկրեանի (1831-1909) ուղղուած սոյն նամակին, համբակ գրչի մը ձեռովով կատարուած, եւ հանգ. Թ. Ազատեանի (1895-1955) կողմէ սրբագրուած ընդօրինակութիւնը, յետ մահու գտած ենք իր արթիւին մէջ եւ իր հանգ. այրիին, Տիկ. Շուշան Ազատեանի արտօնութեամբ պատճէնը առած ենք: Այս առթիւ նշնք որ Թ. Ազատեան, Մկրեան Քահանայի արխիւը ժամանակին գնած է իր ժառանգորդներէն»: Նամակին մէջ անորոշ բառերը Հարցականով նշած ենք:

ի բարս նոյնպէս ի բառս, զծանր եւ զթեթեւ յարախառնելով, ըստ բերման մտաց եւ գրչի, յերկոսին եւ գոլով աջողակ: Այլ զիարդ եւ է՝ մի յերիցագոյն գրչաց է դարուս յազգիս յաղթողական դասուց, որ եթէ կարէր նախագուշակել՝ անբաւ չնորհս ունէր վերագրել վերանորոգողիդ զիշատակ իւր, թերեւս առաւել քան զիւր եւ զիմ կարծիս մեծացուցանելով:

Զի՞նչ ասացից վասն տարաբաղդիկն իմ Սիսուանայ, որոյ վտարանդի արգելան ո՛չ միայն իւր է, այլ եւ սպառնալիք ապագային, եթէ գուցէ ապագայ նմին եւ համարձակեցի տպագիր յաւելով բեռան ի վերայ ծանրակիր բեռին:

Իմ միակ միսիթար այս է, զի կան տակաւին ազգային սիրտք զգայունք, թէպէտեւ վիրաւորք եւ կարեվէրք իսկ եւ յետ ամենայն կորըստեանց ակն ունիմ թէ այս կայծ կենաց ոչ շիջցի ի սպաս ի մնացորդաց Հայկազանց, մինչեւ ի յետին կասումն ժամանակի յաւուրս յաւիտենից, եւ բազում ինչ նոր գտի ի յաւելուած ծանօթութեանց Սիսուանայ, առաւել նոցա յօշոտողան գրոց եւ յետում օրինակի իմում, որպէսզի եթէ հազուագիւտ հրաշք մի լիցին յաշխարհի՝ կրկին ի լոյս ընծայել մատենին, յետ ոչ գիտեմ քանի դարուց, ոչ սակաւ նոր տեղեկութիւնք գտցին, այժմէն իսկ յայտնելի, թո՞ղ զայլ յոտս (<sup>(9)</sup>) յայտնութիւնս ընթացս ժամանակի, եւ ո՞ գիտէ քանի քանի մատեանք զրեալք ի Կիլիկիա, իցեն եւ Աւետարանք, գտանին արդ գուցէ եւ ի Կ. Պօլիս առ առանձնականս, որոց յիշատակարանք ունիցին յայտնել ինչ դէպս պատմական կամ ազգագրականս:

Մեծապէս ինդալով ընդ համակրամի (<sup>(9)</sup>) այսպիսեաց իմաստուածոցդ եւ ընդ անմոռաց զիս ունել, փափագեմ եւ միսիթարութեանց հանդիպել:

*Մեծարգոյ Տեառնդ  
Խ(ոնարհ) ծ(առայ)  
Հ. Ղեւոնդ Մ. Ալիշան*

2 Սեպտեմբեր 1886  
Գենետիկ, Ս. Ղազար

Հոգեշնորհ Հայր Ղեւոնդ Մ. Ալիշան  
Միաբան Ուստի Մխիթարեանց  
ի Վենետիկ

**Բազմարդիւն Հայրենասէր Վարդապետ**

Թէպէտ լոեցին ճայնք գրչաց մերոց առ միմեանս, բայց արձագանք նոցին միշտ հնչեն ի սիրոս մեր, եւ վառ պահեն զանկեղծութիւն սիրոյն հաստատնոյ:

Այլ ո՛չ երեք լրեաց թրթոռուն, եռանդուն գրիչ Ձեր՝ խօսիլ ըզ-Հայրենեաց, եւ ամենայն սիրոք Հայորերոյ թնդան եւ զուարժանան բազմաշխատ վաստակօքք ի հողս, ի ջուրս եւ ի գետս, յանդս եւ յանդաստանս, ի լերինս եւ ի փապարս հնութեանց Շիրակայ, Սիսուանայ եւ Այրարատայ, որոյ քաղցրահնչիւն զեփիւռ ճայնին, ի նորումս լսելի լինի ի խորոց այտի Հանդրին անդնդոց՝ մինչ ցկատար հրաշափառ, ամպածրար, երկնաբերձն Մասեաց:

Օրհնեա՛լ լիցին վաստակք Ձեր եւ երկունք, եւ ի բազում ամս զօրասցին բազուկք Ձեր եւ մասունք, եւ մի՛ երեք բթասցի գրիչէ Հայրենանուէկ՝ յորոնել եւ ի քրքրել եւ ի լոյս աշխարհ հանել զպարծանս պանծալի մերոց Հայրենեաց, որ յանշըռլեան իսկ իւրում՝ վեհ հանդիսանայ քան զամենայն աշխարհ. եւ Դո՛ւք հանդիսադիր նմին:

Վասն «Այրարատ Աշխարհ»ի գուն գործեմք բաժնեկիցս ի վեր հանել, ի խրախոյս մեծաջան աշխատութեանդ, առ որ ըստ այսմ յօժարամիտ զտաւ եւ գործադիր Յանձնաժողովս՝ Բարեյիշատակ Յովսեփի իշխանց կտակի, զարժէս տասն օրինակաց նորին յանձնել, ի ձեռն իմ, գրապետի վանացդ աստ ի կ. Պոլիս, զոր ի գիտութիւն Ձեր հաղորդեալ, զամենեցուն զմեր զիղձ գամ յայտնել ի փութացումն տպագրութեանն, հանդերձ սքանչացմամբ Ձերումդ մշտավառ սիրոյ՝ ի շիշելափառն մեր երկիր Հայրենի: Ո՞ղ լեր:

**Խոնարհ ծառայ  
Յովհ(աննէս) Քհ. Մկրեան**

Կ. Պօլիս - Բերա  
12-24 Մայիս 1889